

ՅԱԿՈՐ ՊԱՐՈՆԵԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆ

ՊԱՐՈՆԵԱՆԻ ԴԵՐԸ ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ՀԱՏՈՒԱԾ (1)

Համապատկերը՝ գրողները վերլուծելու արարքը կը նկատէ առաջաւոր իր պարտականութիւնը եւ ըստ այնմ կը վարէ ճիշդին ուղղութիւնը: Սովորութիւն է որ քիչ մը լայն բռնուած վերլուծումներ փակուին քանի մը էջոց համադրութեամբ մը: Ստիպուած եմ շեղիլ աւանդութենէն: Պարոնեանի բախտը կ'ուզէ որ իր մասին համադրանքի ախտատանք մը բախի մութ, դժուար հարցերու որոնք այս դրջին մարմնին մէջ չեն ինկած բաւարար պարզումի, լուսարանումի, եթէ կը ներքէ բառը: Կանխող էջերը առաւելապէս Պարոնեանի տաղանդին տարրութիւնը, ասով փրկուածին կշիռը, արեւստանայ դրականութեան մէջ Պարոնեանի տիրաբար մշակուած սեռին արագ շրջափոխութիւնը պատկերելու ուղեցիկն: Անոր գրականութեան յարակից զուտ գրական, ու գրական պատմութիւնը շահագրգռող, այլապէս ինծի համար սիրելի հարցեր վերջինն այս գլուխին մէջ է որ պիտի դրուին սեղանի, եւ այդ սեղանը քիչ անգամ այսքան ընդարձակ խնդիրներ մէկ անձի շուրջը կը գտնէ խմբուած: Ըսէք արեւմտասիայ քանադոնի ժողովը, ու դուք իսկոյն կը զգաք որ բարին ետեւէն կը յառնէ մօտ 100 տարի, ուր մէկէ աւելի գործաւորներ աշխատեցին նոստանալուն վրայ, իրենց համար յատուկ եղանակներով: Չնէք կրնար Դուրեանով դատել այս քնարերգութիւնը: Նոյնն է պարագայ մէկ պիտի վրայ: Երբզօժանքը: Դրան գտնէք որ Յակոր Պարոնեանի անունը ոչ միայն այդ սեռը տիրաբար կը խորհրդանշէ այդ մարդուն ապրած շրջանին վրայ, այլ եւ կը պահէ խորհրդանշանական արժէքը մահէն կէս դար վերջն ալ, աղօտելու փոխան հետզհետէ պայծառանալով, ամբանալով, ու ասիկա ի հեճուկա Արքիեպիսկոպոսի, Օտեանի անառարկելի տա-

ղանդներուն երգիծականի մէջ:
 Ոտած եմ մանրամասն, Պարոնեանի գրականութեան — իբր միջերը — լայնքէն, խորքէն: Իր բախտը, դիտելու տուի վերը, կ'ուզէ որ իր վերջնական արժէքին շուրջ ստեղծուի ճշմարիտ պօքսա, ուր անոր գնահատումը պարզած է ակնբախ տարրիմալութիւններ, յարգի հակամարտ տախտակներ ու շահեր: Երբ իր սերունդին բոլոր միտութիւններուն վրայ, այդ գնահատման մարդէն, վերջ է գտած տարակարծութիւնը (մարդիկ կը շարունակեն հպարտանալ այդ աշխատասերներուն իրական մեծութեամբ, բայց կը զգուշանան անոնցմէ զիրք մը բանալէ, երբ քննադատական վաստակ մը չունին իրազօրծելի), Պարոնեան կը գառուի ստուերներու արքայութիւնը իջնողներու ալ երջանիկ կարաւանէն: 1910ին անիկա խոշոր տաղանայ մըն էր Օտեանի փառքին գործաւորներուն համար: 1911ին, Չրաքեանի ելոյթը, այդ սերունդէն Պէրպէրեանի փառքին ի հաշիւ, կը մնայ հպատակ գրականէն դուրս ազգականերու որոնք շատ քիչ, դէժ գործեցին արդէն այդ ինքնակեզրուն ու արտասովոր գրագէտէն մեկի հասած էջերուն մէջ: Այդ փառաբանութեան զսպանակ ընդունիլ Չրաքեանի թաքուն խմտութիւնը իր մամանակակիցները ապարժէք ցոյց տալու, — սխալ մը պիտի նշանակէր: Սփիւռքը թաղեց Դեպի Իրապաշտները գրական խումբը գրեթէ լրագումար, ինչպէս այդ խումբին վրայ հիացողներու միամտութիւնը: Պարեանեանի շուրջ յուզումը ոչ միայն խաղաղած է, այլ եւ նշաններ կան թէ մեր ոչ մէկ գրողին շնորհուած ապրօժարք արդէն սկիզբ առած է: (1)

1) Այս հատուածը իմնարար (վերջին) գլուխի է Յակոր Պարոնեանի գրքին (Համապատկեր Արեւմտահայ Գրականութեան, Դ. հատոր, Դէպի Իրապաշտները: 8. 0.

1) Այդ հատուածին արտագրումը (1946) ըրած պահուս կ'իմանաւ որ Պետրոստը ամբողջացուցած է Պարոնեանի 10 հատորներուն հրատարակութիւնը, առայիկ անգամ այսպէս մեծատարած մեծարժէք վաստակ մը ազատագրելով: 8. 0.

Անցած է կէս դար այն օրէն, ուր անոր տա-
նապած կեանքը գտաւ վերջը, Ազգային Հիւանդա-
նոցին մէջ: Իր մահը շարժարարացաւ անշուշտ քնա-
բական հանդիսութեանց որոնք յապաղած փառա-
սիրութիւն մը կարծեան յազգեսնելու համար հար-
ուսան: Գիտակէթ թերթերուն կոչեցը, հանգանա-
կութիւնով մեծ մարդուն զաւակներուն եւ այրիին
... ցամաք հաց մը ճարելու: Մինչեւ 1895, իրա-
պաշտները, իրենք գիրենք պարտադրելու ուշա-
դէր, հազիւ պիտի մտածէին դիրենք անմիջապէս
կանխողներուն ու լռելով եղիսայէն կամ հաւածե-
լով զայն պիտի իջնային աւելի վար, Ռուսիեան-
ին կամ Զօրայեանին: Պարոնեան մտած էր իր
արդար ու մեծ փառքէն վերջը, արդար ու մեծ խա-
արութիւն: 1900ին անիկա անուն մըն է գրեթէ
մեռած անարձագանք:

Իարքերու վրայ հակակշիւ չէ արտօնուած մեր
գրականութիւնն որ ազգային իշխանութեան հետ
կը գործակցի... ճպտութեամբ լի գունտ սանձուած
պահելու, զայն ապտա ձգելու միայն զբաղան վէ-
ճերու: Սկսող սերունդը կը թափարի Զարգեա-
նին հետքերէն դէպի նկարչականը, անտօլորը,
մանուածապար եւ կամ կը սպասարկէ ձեռին ար-
տակարգ խնամքին, նրբութիւններուն, իր փառա-
սիրութիւնը ընելով նուազեց ցորտ, ու փայլուուն
մինկաթիւրը անզուգական քերթողութիւն: 1910ին,
Պարոնեանի հանդէպ սա անտարբերութիւնը կը
վերածուի մոռացման, յետոյ ուրացման: Պարոն-
եան իղջուած էր շուքին մէջ երուանդ Օտեսնին
որ դիտցաւ 1908-1911ի քաղաքական թուալացումը
Պոլիս օգտագործել, Պարոնեանի թէճիթով ազ-
գային պետական շրջանակներուն վրայ մեղմ
ծաղր տարածելով կտրինչեցին հաստ ու արհնող
երգիծանքին փոխարէն: 1920ին, արեւմտասլաւերը
զայն կը վերադնեն իրենց յատուկ ու հասկնալի
հիացումով: Դուք զիտէք այս հիացումին հազած
մարմինը (որով արեւմտասլաւ գրականութիւնը կը
վերածուէր Յ. Պարոնեան անունին): Չեմ գրադիր
այս տարօրինակ վճիռով:

Երբ կը գրուին սա տողերը, Սփիւռքը արեւ-
մտասլաւ գրականութեանն բառը միայն պահած է,
ինքնընդ տալու համար, համաձայն երկիրներուն
եւ մշակոյթներուն որոնց մէջ կը թաւալի իր
մարմնական. ու հողեկան գերութիւնը: Այդ
Սփիւռքը զրեթէ ժամանակ չունի ինքնիրմէ դուրս

մօտիկ անցելով իսկ զբաղելու ու ձգած է որ մեր
գրականութեան անունները հանդէին իրենց խա-
ղաղ գերեզմաններուն մէջ: Պարոնեանի շուրջ
վէճ մը անհիթթեթ պիտի ըլլար մեր օրերու քրոնի-
կազմիւններուն: Անա ի՛նչ ինչպէս բերեղացած փառք
մը ըլլան Յ. Պարոնեանը որուն վրայ կը հիանան
առանց իմացած իսկ ըլլալու: Անշուշտ այս անո-
րակիլի լքումը լայնօրէն հակակշուռած է Հայաս-
տանի կողմէ այդ վաստակին հանդէպ ցոյց տըր-
ուած խորուկի շահագրգռութեամբ: Պարոնեան ոչ
միայն բերեղացած փառք մըն է, այլ եւ յանգում
մը, թերեւ ընդ միշտ ազատագրուած մարդկա-
յինի յիմար, շահախնդիր պաշտպանութեանն:

Միւս կողմէ ըսի զէչ վերը թէ Պարոնեանէ
մշակուած սեւը այսօր լքուն կրթանք մըն է
Սփիւռքի հողեկան եւ ինքացական յարգարանքին
պատճառով, քանի որ մէկէ աւելի ընկերութիւն-
ներ մենք կը հաստատենք այդ Սփիւռքին ներսը:
Ամերիկայի մէջ հեղուկութիւնը տարբեր արտօնակ-
ներու կը խօսի: Փարիզի մէջ նմանապէս: Մերձա-
ւոր Արեւելք նմանապէս: Եւ որովհետեւ գրական
սեռերէն երգիծանքը, թատրոնին նման, պայմա-
նաւոր է ընկերութեամբ, կը հասկնաք թէ ինչու
չունինք Պարոնեանի յարգը: Ամենէն աւելի մե-
կան սպասումը գրողն է, Սփիւռքին մէջ, այդ մար-
դէն՝ Նշան Պէշիկթաշլեան, որուն բաղմահաստոր
զործը, թէեւ երգիծանքին գունատրուած, տա-
կաւին չէ գտած իր տիրական կնիքը, որոշ յալող-
ուածքներ իրագործելէ վերջը: Յետոյ կայ ուրիշ
այ իրականութիւն. Սփիւռքը անհարող է երգի-
ծանքին. հասարակութիւնը վարժուած է զայն
արհամարհելու: Գրողները զայն վերածած են զը-
րական սրամիտ հայհոյանքին: Գրչական անոր
կը դիմեն երբ ունին յարարութեւնը հաշիւներ:

Համապատկերը, Սփիւռքի ձեռնարկ թէեւ, ի-
րեն պարտք է յայտարարած անդիտանալ այդ
Սփիւռքին յեղյոյզուկ շահագրգիռ ճաշակները:
Այն ընկրկումէ կէտն ուր կը մնա՞մ տեսնելու հա-
մար պրեւմտասլաւ գրական վաստակը, այդ գրա-
կանութիւնը (զէթ մինչեւ (1915) կը թուի տակաւ
զտնել իր օրկանիք միաձմեռութիւնը: Այսօր ինձի
աւելի յոտակ կ'երեւան քան քսան տարի առնել,
սերունդներու ոչ միայն դիմադիծները, այլ եւ
անոնց ինքացական յօրինածութիւնը: Ժամանա-
կին մէջ է որ կ'իրագործուի այդ համաձուլումը:

Իրարու սկսողացին, ապրեցան, ստեղծեցին իրարապաշտները եւ իրենց գործը կը պարզէ գրակա-նութեան պատմութիւնը համ ձգող միակերպու-թիւնը: Գրողները, այդ գրականութեան մէջ ոչ միայն կ'անձաւորուին, իրենց մանրամասնու-թեանց մէջ ամբարխարխ, այլ եւ կ'անցնին աւե-լի թեթեւ, աւելի հալո՜ւ ՀայոցՊատմութեան ընդ-հանուր կերպարաններուն: Այդ մարդոց եւ իր միջեւ կեանքը անկամրջելի օտարութիւն: Անի-մաստ պիտի ըլլար սա խտութիւնը: Հայ ժողո-վորդի մէկ չէ կեանքը, իր պատմութեան պայ-մաններու ճնշումովը: Բայց դար մը ժամանակ տարածք մըն է, ուր անհատութիւնները, ան-հանդէտ կողմերը կը մեղմանան: Այս մտածու-նեցուն միտք բանին ան է որ Տէրոյնցի մը վաստակը քաղղատելի չի կրնար ըլլալ Պարոնեա-նի վաստակին, թէեւ Պրոտացիին գործն ալ հա-սած էր լայն խաւերու: Այս ցուցմունքները ճամ-բայ կը յարգարե՞ն դէպի ազատ Համազորութ՜ մը որ գործադրելի եղանակ մըն է, առանց անպատե-հու թեան, մեր գրականութեան բոլոր շրջաննե-րուն վրայ: Եւ որպէս զի այդ Համազորութը փոր-ձուի կարելի թէ՛ տոյժով, մտքէ Հանելու չնէր որ կէս դար դեռ չէ պաղած իր ու մեր միջեւ: Միւս կողմէն, ստոյգ ալ է որ Պարոնեանի կպպերը ինծի հետ չեն պարզեր կսկծալի տապապանքը որուն այրուցքին մէջ կը գտնեմ ինքզինքս երբ կը փոր-ձեմ Սփիւռքի բերթողները կամրջելի դերենք կան-խողներուն կամ վէպը տարածել հայ գրականու-թեան ընդհանուր յլացքին: Սխալմեթօ մը վա-րելի կամ արհամարհել կը նշանակէ Սփիւռք ըլ-լալ: Պարոնեան մը սիրելի կամ արժէքդրելի փաստ է պատկանելու իմացական հիմնովին փոխուած, այլապէս գրութիւններու:

Այլեւս ինքզինքը ամբողջացուցած անվերա-ծելի գրական ե՞ղբ մը, Յակոբ Պարոնեանը:

— Թերեւս:

Այս թեթեւ տարակոյսը անոր Համար, վասնզի Սփիւռքը, ամէն սրբութիւն Հասարակելու, ընտե-լացնելու իր գժբախտութեան մէջ, հազիւ կը հա-ւատայ իր այդ ձգտումը գանցող դէմքերու, մա-նաւանդ գործերու:

Յակոբ Պարոնեան, «արդիամբք եւ իրա-ւամբք», մէկն է ահա այդ դէմքերէն:

Կուտամ Պարոնեանին տեղը Հանգամանօրէն Արիւմտահայ գրականութեան մէջ, վասնզի, ինչ որ ալ ըսե՞ք, արտօնուած չենք զայն լիովին ազա-տագրել այդ պայմաններէն: Կան տակաւին ճըշ-դուելիք անոր տեղերը ա.) հայ գրականութեան, բ.) ընդհանուր գրականութեան մէջ:

Ա.՝ Պարոնեանի տեղը արիւմտահայ գրակա-նութեան մէջ:

Այս արժեւորումը ազատելու համար անձնա-կանութեան, կամայականութեան, նետող-բռնող արտօնակներու անպատասխանաւորութիւնէն, կ'ա-պատանինի՞մ նման Հարցերու շուրջ նուապագոյն սայլեաքում պատճառող նկարագիրներու: Հար-ցուցէք մարդոց թէ ո՞ւր է ծանրութեան կեղբոնը Երուանդ Օտեանի ծաղրին: Պիտի գտնէք որ ա-նոնց պատասխանը տարտու է առնուազն, եթէ ոչ անիմաստ: Ահա թէ ինչո՞ւ կը կենամ ամենէն ծանր թէ՛ եւ ապայժէ որակելի՞արժէտախաղնե-րու վրայ: Անոնցմէ մէկը՝ «պահպարտ» գրա-կանութեան մը յայտարար իսնդիսանալու է կեան-քին, մանաւանդ երբ աշտուտ էլ ւտորեայլին սարատարաններէն: Ոչ՜ վերացեալ, ընդհանուր, շողի եւ վիճելի կեանքին, զոր երբեմն մեր բան-դէտ վերլուծումը միակտուր կը հնարէ սա Աթե-նաս Պալլասի ուղեղէն: Կարգացէք մեր պատմա-կան վէպը, երկու Հատուածներուն ալ մէջը, որ-պէսզի Համոզուիք այն վիճելի կեանքին փարա-տօքայալ իրականութեան: Սատուելի չէր որ պիտի բերէր մեր չորբորդ դարը, ոչ այլ Ծերկնցի վէպե-րը՜ մեր Միջին Դարը: Բայց գրականութիւն մը իր կեանքին հետ կը կրէ իր ծայրերէն ներս կեան-քըն ալ այն ժողովուրդին որմէ կուգայ: Առիկա կեանքն է, սա էջերուն, ասնի ման կէս զարու մը հասակով, որ կուտայ եւ կ'առնէ, ժողովրդական առումով, կը ստեղծէ ինչպէս կը թաղէ, իր կար-գին կծկուելու ու փոշիանալու Համար ժամանա-կին ետին: Կեանքը սա տողերուն ոչ միայն ուր-բազան, խորհրդաւոր բառ մը չէ, այլ չէ նոյն իսկ խորհրդանշան: 1850էն մինչեւ իր մահը, Պա-րոնեան, մշտապար նուագի մը նման, ստու ու արձակեց Հազարաւոր սղգմունքներ, արձանա-գրեց իր մէջ ու իրմէ դուրս նոյնքան հակազդում-ներ՜ ու անիւր որ կը դառնայ... բրուտի ոտքէն: Արժէքաւոր անշուշտ այն աշխատանքը որմէ ներք

ուրիշ ժամանակ մը կը յաջողի երեւան բերել այս կարգի ընդարձակ թխադրանքներ։ Սա վարկածը բարի եղէք վաւերացման ենթարկելու դիմելով ընդարձակ շտեմարաններու մեր գործընթացն վաստակէն։ Կ'առաջարկեմ որ բանաք Ալիշանի յետուսի մտտեղով հատորները, փնտռելու համար իր ժողովուրդին ամբողջական սպասին նուիրուած այդ աշխատաւորին մեզի ձգածին մէջ բաժինը հայ կեանքին ընդհանուր թխադրանքներէն։ Պիտի տպագրուիւր այդ գործին անցեալը քիչաքիչ ձգտող որոշ արժանիքներէն, բայց պիտի թէ՛ թէ՛ համոզուի որ կեանքի հանդէսները անոր գրեթէն կը միան անբաւարար։ Մեր փափաքը Յուլիկներու ետեւէն մեր ժողովուրդը ճշգրտորէն տեսնելու, չի պակսիր դրասէն։ Այս մտատեսուածը բաւ է անշուշտ։ Ո՛րքան պիտի սիրէինք որ Յուլիկներու հերոսներուն հետ անոնց յատակ հանդիսացող կեանքը զար մանաւանդ մեզի։ Ծառնաձորի վարդեմի պատմութիւն ամէն պատահութիւն կը համախորհի նման արդիւնքի մը իրագործման։ Դուք պիտի տեսնէիք այդ պատմութիւն ընդմէջէն Գալաթիայի կիներ։ Ձեր դասածը սրբուհի մըն է, Յայրամուրթէն վերջուած կամ անոր համար յօրհնուած։ Յետոյ, Ալիշանի հատորներուն մէջ գրեթէ գոյութիւն չունի անուային իր ժամանակը. անցեալին իր լուսարձակութիւններուն նուաճումը անբաւարար է։ Իր ժամանակէն բացակայ։ Հետեւութիւնը պարզ է. ուրեմն Ալիշան չէ հանձնարանաւոր, արեւելահայերը կ'ըսեն՝ որակեալ, գրադէտը որուն գործին վրայէն ինծի արտօնելի ըլլար բարձրանալ ընդհանրացումներու, անշուշտ սա մասնաւոր պարագային՝ արեւմտահայ գրականութեան թխադրանքներէն, բայց նոյն տեսիլն որոշ աղբիւրով մը՝ ընդհանուր գրականութեան ցուցմունքներուն։ Կ'առնեմ երկրորդ օրինակը՝ Պետրոս Դուրեանէն։ Հող՝ թէ՛ Եւ ծաւալը նիւար — եղածը չեղածը՝ երեսուն մը քերթուած եւ հինգը չեղ նստակ, — բայց որակը ստիպուած ենք եզեր շատ սուղ սարքերով։ Այս տարւոյ տալանքի գեղարարացն է իր սերունդին մէջ, կ'ընդունիմ. բայց դարձեալ ինծի արտօնելի՞ է որպէսզի իմ ժողովուրդը գտնեմ անոր գործէն ներս այն պայծառութեամբ, ճոխութեամբ, իրաւութեամբ որոնք երբեք ինդրական չեն երբ փնտրուին Երուստի, Զօրպպի, Տիկին Շապեանի գործերուն ներքը։

Ձեմ կարծեր։ Վաղածու քերթողն՝ իր թախիծը, գունաւորող ու կենսագործող երեւակայութիւնը, կենդանաբար ջերմութիւնն ու զգայնութիւնը, պատկերակերտութիւնը, խորունկ անուշութիւնը եւ վառ նայուածքը, արժանիքներ՝ անշուշտ, որոնք իր վրայէն կրնան արձակուիլ դէպի իր ժողովուրդը. բայց այդ ամենուն աղբիւրը գանգուածը սեւեռելու իր փառասիրուած արժանիքին մէջ, թէ՛ բան, (մի՛ մտածէք որ գրականութիւն մը միմիայն կեանքը ցուցնելու սահմանուած միասնութիւն մըն է)։ Ուրեմն մեծահամբաւ ու իրացուցիչ տաղանդաւոր գրողներու կտակածը մեզի պարտաւոր ենք ուրիշ գետններու վրայ արժեւորել։ Հերթ է որ այդ մթերքին մէջ ըլլան գոյ այդ հանգամանքը արդարացնող փաստեր։ Արեւմտահայ գրականութիւնը չեմ ենթարկեր հաշուեյարգարի։ Բայց գայն իրմէ վեր դիներուն կը շիտի յանձնելու տեսնեմ կ'այցուիմ տրտում ճըշտումներէ։ Ալիշանի գործը գրեթէ ամբողջութեամբ պատմութեան կը պատկանի, որ անկէ իր բարիքը ազատ է ընելու. Դուրեանի երգերուն տարողութիւնը, իր անձը պատմելու սրբազան արարքէն դուրս, շրջանային թխադրանքներու տեսակետէն, ստորին է, անբաւարար, երբ գործնադրենք միւս պահանջը որով գրական վաստակ մը կը պայմանուի աղջային մեծարժէք ժառանգութիւն մը ըլլալ կրնալու նկարագրովը։ Ասկի դուրս՝ այդ վաստակը շրջանային կշիռ մը միայն կ'արտօնէ տարազին։ Անշուշտ, ան որ ակէ չորս հինգ դար վերջը պիտի կարգայ օրինակի համար Տրաունգէը, (ինչպէս կը կարգանք 'Նորահրաշը' գրուած երկու անգամ չորս հարիւրի մօտ տարի առաջ մեզմէ, Կառնիկ, Անտանիները), պիտի համակեր յայդ քերթուածին մարդկային իրականութեան, պիտի զգայ մեր օրերու ապրումներուն քանի մը մեծ երեսները, — Բնութիւն, Մէջ, Մահ, — բայց պիտի տատապի պակասին համար զգայութեան այն ոտառայններուն որոնք գրական յիշատակարան մը կ'արժեւորեն ամենէն առաջ իր յօրինման ժամանակին ներքը, կ'ընեն գայն ճաշիլին» անձէն վեր աւելի տարածուն ապրումներու, ընդհանրացուցիչ մշակութային տարողութեան, (ուրիշ ժամանակներու գործն է այդ ուրիշ ժամանակներէն այ նախամասեր փնտռել տրտուած գործին մէջ, մեծ գործը յատկանշող առա-

ջին առաքելութիւնը)։ Յետոյ կան զուտ գրական հարցեր, գրական շրջափոխութիւնը իր լժան յառաջատու հետեւանքներովը, կեանքի տագնապին ոչ անշուշտ ծանրութեամբը, բայց դարձեալ հիմնականին շատ մտալի դերով մը։ Փորձեցէ՛ք 1950ին գրել Յաշիկներուն թէքիթովը. պիտի անցնիք աննշմար. պարզ է որ չեմ կրնար արեւմտահայ գրականութիւնը որոշաբոլոր (1) ամենէն տիպարային ձգտումները հաստատել փորձել Աւելանք տաղարական աղբակին պատճառովը. այդ գործին ետին պակասն է ժողովուրդի մը, ինչպէս ճիշդ հակառակն է որ կը հաստատեմ Բաֆֆիին, Շիրվանդաշէին, Նրուխանին, նոյն իսկ իբր ծուռ ա՛յնքան աղքատ Զօհրային ետին։ Այս լուսաբանութիւնները՝ որպէսզի հարց տաք՝ ո՞ր ժողովուրդին դասին էք քսանասնի, ա՛յնքան իրաւ, տաք, խորունկ, մխիթ փակող բաներ գրող սըրգան։ Շատ են ուրեմն սահմանները, որոնցմէ խուսումով մը փորձէինք գրականութիւն մը նուաճել, գէթ թուրքի վրայ։ Հառապատկիւր զգոյշ է վարկածին տեսութեան տիպէքիթին հանդէպ։

(1) Համապատկերը իր պիտակը երկպա՛ կշիռով մը չի գարներ իր պարանախնդութեանը վրայ։ Ծածօք էք անոր առաջադրութեանց. անիկա բաշխուած է ընդ մէջ կեանքի վերլուծման, համադրութեան կրթամտութեան։ Եթէ հեղինակներու հետ իմ վերաբերմանը չի յարգեր ուղղապատ կարգախօսը՝ գանձմէ իրնմէ իրենց մէջ ու համարներկայացնելու, ատիկա ծնունդ է սես արեւմտահայ գրականութիւնը շրջագծուած ամբողջ մը հաւատարմ արարիին։ Ձեմ կարծեր որ Միխիլի գաղարեմ վերջ անիկա վերջնապէս շատայնորովի թանգարան, ինչպէս է այսօր Միխիլարեան գրականութիւնը, Բագրատունիներուն, Ալիշաններուն եմ գանձմէ Պոստոյ մէջ երկարաձգութեամբուն։ Այդպէս, իր ամբողջութեան մէջ նկատի առնուած այդ գրականութեան միութիւնները շատ մտալի կը կեանք իրարու ժամանակով ինչպէս եւ ձրգտումներով. մէկուն մէջ Ռաբրիւլ փատարարութիւն մը, միւսին մէջ արդեմ շէքի իրագործում կը դառնայ՝ գրեթէ անզգայարար։ Ատիկ հիկակարուած է իմ գրիչը մեր գրագիրը որաշարքիւր ցեղային ձգտումներու օրէնքներուն համեմատ։

Անոր հեղինակը կը մտածէ որ առանց ծանր գործերու կրնանք այդ խնդրական, յաւակնոտ, դեմաշարք կամ բարձրաթիւն օրէնքները գաննիք խմբագրողներուն վայելումին յանձնել, զուսանալու համար աւելի համեստ առաջադրութեան մը, որուն ծանրադոյն կէտն է՝ գիտը հայ եզգիին։ Այսպէս մեր ժողովուրդին ո՞ր կողմերը՝ Դելի Իրապաշտունիը խումբէն մեզի եկածին մէջ։ Հարցումին կուտանք մերձաւոր պատասխան մը, կարգալով ամբողջ վաստակը Պարոնեանի սերունդին, Պարոնեանն այ միտին անշուշտ. ու այդ ընթերցումին ձեր վրայ թողած հիմնական, յաճախուող, ամէն մարդու հետ գրեթէ սեղան եկող սըրպաւորութիւնները, տագնապները, հարցերը, կարճ բառով՝ մը՝ ճաշակը, կը դասաւորենք, կը կազմակերպենք, գրականութեան մը դերը դասաւորող քանի մը հզօր իրագործումներուն ընդմէջէն։ Ինձի կուզայ որ մեր այդ փափաքը իր լիսագոյն յազեցումը պիտի հաստատէր Յ. Պարոնեանի գործին ներս։ Այս ընդլայնումները, հաւաստումները, օրինակները բաւական են ցոյց տալու համար իմ չափերուն տարրուութիւնը երբ անոնք կը գործածեն այլեւ մեզմէ ընդ միշտ պատասաղուած գործերու մթերքին եւ զնձեզու թելադրանքին վրայ։ Այս մտածումներու ճամբով է որ կը տարուիմ յայտարարելու որ ամենէն մեծ բարիքներէն մէկը, որեւէ արեւմտահայ գրողէ մեզի ժառանգ ինչպէս, իմ գեանատմանս մէջը բարիքն է կեանքին, կեանքի մթերքին՝ իր բոլոր ձեւերուն տակ։ Նոյն իսկ անոնց որոնք ամբողջութեամբ ջնջուած են մեր օրերու զգայնութեանց դաշտերէն։ Մեր պատմութեան մէջ այնքան հզօր բարիքները նակամարտ հասանքերէ զիւ կը շահարդուեն աւելի քան անոնց հեղինակներուն դասական կենսապատմութիւնը։ Ձեզի կուտամ լիակատար աղաւտութիւն այս բօքիւլում կասկածի տակ ձգելու, նոյն իսկ հերքելու՝ նոր իմաստութեան մը մը (որ կենանք օրէնքներէ կը գերծէ, դայն ձգելու համար ճակատագրին մասներուն խաղին, Շփնջէր)։ Դարձեալ ապա էք զիւ կործանելու փաստին առջև կենանքի նիւարութեան, մեր մեծագոյն գործերու ժառանգէն ներս։ Սպարնայ ինձի մանաւորու մեր թերթողներով որոնց գործը քանիցս յայտարարած եմ իրրև գերագոյն յաշողուածքը արեւմտահայ գրական ճիւղին։ Ու

տակախն շատ բաներ: Կ'ընդունիմ ձեռնոցը իբրեւ մէկը որ ուսումնասիրած է — զբախեալ տեսակէտներու ակնցնելով պատմական ու ընկերաբանական ալ ախորժակներ — իր ժողովուրդին ստեղծագործման թափը եւ իրագործումները սանկ տասնհինգ դարերու վրայ, կարելի խղճահարմութեամբ, պարկեշտութեամբ: Այս ճիղին դիմաց մեզմէ առնուելիք կեցուածքին համեմատ — իւրատութիւն, խանդավառութիւն, սկեպտիկութիւն, բոմսովիզմ, — մենք կը կարծենք դատած ըլլալ գեղեցկութիւններ, մեծութիւն, կամ ապիմաստութիւն: Չեմ լայնար: Իմ ցաւը չի ստիպտանար ցաւելու համար պակասը այդ պատմութեան մէջ մշակութային մեծ փառքերուն, մեծ ցորսվարներուն ու արքաներուն, մարդկութեան միջին խղճամասնքին ու վայելումին հասած արդիւնքներու եւ անուններու: Ս'չ: Բայց իմ ցաւը ցաւն է իմ ժողովուրդը չզտնելու դամբաններուն մէջը այդ պատմութեան: Ու կուտամ լուսարատութիւն: Ըրէք Փարպեցիին աւելի իմաստուն բազմախորով հիտող մը, ըսել կ'ուզեմ ըրէք գայն մէկը որ պարտաւոր չէք անպատճառ թուկիդիտէսի մը հանճարը ու անոր մատուցուած պատմական լայն փորձառութիւնները ունենալու, այլ ըլլար էր տեսածներ, ապրումները իրենց ամենէն սեղմ եղբերուն վերածել ախորժող մը, — ինչ որ համարոր պիտի գայ մեր բառերուն իւրաքանչիւրին վտահելու շատ ու շատ բաներ որպէսզի զգայաբանքներով մթերուածը ու իմացականութեամբ զաստարուածը քիչ մը ելք ճարէին անոր կարգապարներուն մէջ: Այսպիսի հրաշքի մը արժէքը պիտի ըլլար հինգերորդ դարուն հայ ժողովուրդը: Կրցանուէր չափ ընդարձակեցք բառը՝ որպէսզի յման հասարակութեան մը, մեզի համար հիւմայ շուէ, իր օտերուն արեւին իրաւ բարախուն, յստնէ անոր ցանցերէն: Կրցա՞յ թէլարել կեանքին բարբեր: Ճակախն փոխարուեստէք արեւմուտահայ գրականութեան մեղամբմ, հանրասանօթ լաւ շրջագծուած բաժինը: Ձեզի կուտամ, սրտագին, ապատութիւն, որպէսզի ուղածնուող չափ փոտիք, հեշտանաք, յազենաք ձեր հիացուներու, խանդավառութեան ու երախտագիտական զգացումներուն մէջ հանդէպ Դուրեանի, Երուխանի, Ջօհրայի, Մեծարենի, Վարուժանի, Չրաբեանի, Թէֆեանի ժողովուրդութեանց ո-

րոնք շատ մը կողմերով ուչազբա հարստութիւն մը կը ներկայացնեն, — ես եմ ստիպալ պրտացողը քառասուն տարիէ ի վեր — բայց որոնց դուժարը այսօր քիչ է, անբաւական մեր կեանքը վըրկայելու շրջանին, այն լիութեամբ, իրաւութեամբ որ ապրող բաները կը դատեն մտացածին բաներէն, ու վկայելու մասնաւոր իրենցմէ վեր, վերջ: Մի՞ ուսարկէք թէ մարդկայինէն դուրս եմ իմ այդ պահանջովս: Գիտեմ թէ Ի՛նչ կ'ընեմ: Սեւ խաբ կանչեցը կտոր մըն է. բայց ժողովուրդ մը կայ իր մէկ կողմից վրայ ամբողջ, իմ: Խըրմիքմիքս միջնու խորհրդաբանը իր եօթնասունն էջերուն մէջ մեր կեանքին մէկ երեսը կը նուաճէ, միշտ այդ երեսին վրայ ամբողջ: Ու տակաւին կան Թլկատիցիցի, Համաստեղ, Հրանդը: Արեւմտահայ գրականութեան քիչ վերը յիշուած անուններէն մեծ գործեր հասած են մեզի, իրենց արժանիքը կեանքն զուրս, տարբեր պոզոտաներէն հասաւ: Ի վերջոյ մեր իրաւունքին մէջն ենք Ջօհրայիցի դասակարգ մը Պոլիս փնտռելու: Ու այդ մեղադրանքը նոյնութեամբ միտ անուններուն համար ալ: Հիմայ նոյն մասնազուտեամբ — կը շեշտեմ, կեանքի յայտարար ըլլարու մտահոգութեամբ որ անուազն կը դիմաւորէ նորը, ինքնատիպը, խորունկը ամէն մէկին հետ առանձին առանձին ու չի նուաճուիր այս փառքերէն, — կեցե՛ք Յակոբ Պարոնեան անուանով փրկուած կեանքին մթերքին դէմ: Չե՞մ վիրաւորեր ձեզ արդեօք երբ ըսեմ որ հազիւ կը կասկածեք թէ ո՛ր ստորինն սուղ է այդ կեանքը: Թերեւս այդ պատճառով է որ քիչ պիտի տեսնէիք, թեթեւ պիտի կշռէիք արժէքներ որոնց տարողութիւնը կ'անցնէ անդին ոչ միայն անձ մը, շրջանակ մը, հասարակութեան մը, քանի որ մեր ուժերը պիտի նախասիրեն անմիջականը, մասնաւորը, մտփիկը: Պարոնեանով փրկուած կեանքը անուազն երեք քառորդ դարու հասակ, արեւելահայ ու արեւմուտահայ մտայնութեանց ամենէն կարկառուն գոտիները, Արեւելքը, Թուրք ու Եւրոպան իրենց ներք որոշ խառութեամբ տեղաւորող պարունակներ ունի: Ըսի հիմնականը: Կ'անցնիմ, չկրկնելու համար ինչ որ այնքան առատ պարզաբանուած է այս աշխատանքին գանազան գլուխներուն մէջ: Վերջուցէք կեանքի այդ մթերքը արեւմտահայ գրական շտեմարանէն: Ձեր կարծիքը մտերմ

ինդալու առիթներ կ'ըլլաք անհետացուցած: Առնուազն ապահովութեան մէջ էք թեոևս թէ ծանր, թանկ գեղեցիկութիւններ չէք մորթած, ինչպէս կը նկատէք իրաւամբ Պետրոս Դուրեանին քերթուածները: Կը յայտարարեմ թէ կարճ կը տեսնէք ու արագ կը դատէք: Պարոնեանի գործին պակասը կը նշանակէ անդարմանելի բան մը, կը նշանակէ թեբեւս առաջին համապատկերը մեր կեանքին, մեր ժողովուրդի կէսին ապրումներուն կարելի գումարը, կրկնապէս թանկագին այսօր քանի որ այժմու Պոլսի մարդերու երամակ մըն է որ հերքումն իսկ է կէս դար առաջուան շքող համազրութեան, ու այժմու Սփիւքը այդ կորուած կէսին ուրիշ շարափոխութիւնը գրեթէ, մանաւանդ իր վերին իմացական խաւերուն վրայ: Ի՞նչ տարօրինակ բարտ է որ հազար ու կէս հազար տարի մեր միտքը ըլլայ գործած ու մեր մարմինը միշտ արհամարհուած: Անցէք Հայոց մատենազրութեան ընդարձակ ամսախնեղն ուր շատ պահանջներու պակասին քով մանաւանդ մարդու պակասը ձեզ կ'ընէ խորոնաբորչէն սօսչայն, սուրտում, խորհելով անճանելի բարիքին գոր մեր պատմիչները, մեկնիչներ, քերթողները պիտի ըլլային մեզի կտակած եթէ զրէին կեանքին առաջարկութեանց ընդէջն: Ըսի անգամ մը թէ հարիւր տարիներ են անցեր, օրինակ, Յրատնայի պատմութեան այն շրջանէն եւ ընկերութեանէն ի վեր որ կազմուած էին անցեալ դարուն կէսին: Եւ այդ թուականին կեանքը սեւեռելու աղբիւրները առատ որքան բազմազան էին: Մամուլ, դիւանատուններ: Պաշտօնական պատմութեան մեծ պարբերագրիքեր: Ամբողջ իմացական մեքենան որ սպասու էմէն էր այդ կեանքին: Արդ, կեանքի հետաձուտ ընկերարաններ, ուսումնասիրողներ կը հաւատեն թէ այդ կեանքը կ'ապրի ևս փօւկտի Իւմէնին մէջ աւելի կորովով որքան չէ ատիկայ բրած պաշտօնական պատմագրութիւնը ազգերուն ամենէն մշակութեան մէջ կ'ուսն: Ու, զոտնայով մեր ժողովուրդին, փնտռեցէ հայ գաղթեան, մտաւարականը, հոգեւորականը, արհեստաւորը եւ ամբողջ բանակը պարզ մարդերուն՝ մեր գրողներուն համազումար գործին մէջ, լման երեք սերունդ աննելով գումարին ներս: Ի՞նչ քայքայ կարող երբըչէք գտներ ոչ Օտեանի թերթիւներուն, ոչ ալ Արիփարեանի ծաղրանկարներուն կամ թու-

ցիկ պատկերներուն մէջ. անոնք կան սակայն ամբողջ, անվերածելի, երբեմն վճահական ալ նկարագրիներով, Յակոբ Պարոնեանի գործին մէջ: Ինչ չափանիչներ ալ գործածէք գրագէտ մը մարդկային արտազրութեամբ մը կ'ընելու. դուք չէք կրնար արժեզրկել կեանքին գերազանց վկայութեանները, քանի որ գրական արտուած չափերը, հանգանակներու ծանրոցները, նորոյթին սուր մնչումները կը հիննան այն արագութեամբ որով եկած էին, մինչ կեանքին յատկանիչներէն մէկն է իր դանդաղ ըլլափոխումը: Կեանքէ վկայութիւն, փրկագործում, ամենէն թանկ երախտիքը կ'երաշխարհեն՝ ըստ իմ չափերուն: Ու այս տեսութեան չի յապաղիր հետեւանք: Արեւմտահայ գրականութիւնը շունչ երկրորդ ուրիշ անուններ այդ երախտիքը այնքան արժանաւորութեամբ պարտադրող մեզի որքան էտրինէցի սա էքքրփոխի հեզծող, ինչպէս կ'ախորժէին տիպարին խեղճութիւնը որակել իրենց մէջ Պուլեցիները:

Կեանքին այս մեծատարած բարիքէն գատ, կայ բարբառ բարիքը, որ տարբեր բան է: Չեմ լայնար արհամաններ բանալու: Կեանքի վէպ մըն է ԼՈՒՍՔԻՍԸ (Ա. Ահարոնեանէն), բայց ոչ բարբառ: Գրագէտ մը իր արտազրութեան տակ որքան հաստատ, ընդարձակ, պէսպիսակ խաւեր ունենայ բարբառէ, այնքան յարողութեամբ կը պաշտպանէ իր գործը, մանաւանդ տեսողութեան պարունակէն, այնքան նուազ կը վտանգէ իր ուրիշ քէն մը շատ առածիք շնորհները, որոնք չորգիտանք վեբը գործ մը կը ձգեն յաճախ տկար: Ո՞վ դիտէ ինչ հեշտամբով կարգաւորեցան Ձերագի քերթուածները, մեծ ոտմանթիքներու օտաւարութիւն վերջ ա՛յնքան ձեգծեցուն, . շնորհալի, բայց այնքան ալ անբովանդակ: Այսօր, թուած չորը շնորհին՝ այդ փառաբանուած կտորներէն, ու մնացած կը հաւաքուէ մատենագրութեան դրօթիսմ պատմիչները միայն: Ես յին է պարագան Ալլըրկամ մը սիրտը վէպին տառջին կէսին համար: Ներաշխարհ եթէ գար մեզի բարբին ալ բարբիւրով, (զիբքին տեսական արժանիքներէն է այդ թեւաւոր պատկերացումը, իրապատութեան հաստատ մէթոտէն բոլորովին տարբեր, ուր մեզի բարբեր կը մատուցուին մեզմէ ու Մերձուոր Արեւելէն), կ'ըլլաք կտորրտած բոլոր ընդդիմութիւնները ու անգայտացուցած, ապալնաս

բանի մը վերածած իր ինքնատուրութեան դատան մեղանքները: Ետտուցեց այդ գրքէն ներս ոչ թէ մարդերը, այլ դասերը, որոնցմէ ստնուած են Խեմբըր, Հայրը, Հաշիշ Բաշազնիքը, Տիրացառնը, դուռ կ'ունենայ անփախարհնելի վիպաութիւններ աւելի ընդարձակ ծիրով աշխարհէ մը: Այս ուսումնասիրութեան կանխող մասերուն մէջ ես մեղադրեցի Պարոնեանը որ անըմբռնելի անփութութեամբ մը իր տիպարները չէր մշակած, զոճանալով անոնց միամակարդակ կեանքովը, աս ալ՝ դիտուած մասնաւոր անկիւնէ մը, մասնաւոր առաջադրութեան մը համար, որ երգիծանքն էր իր ժոռ: Զգատապարտեցի Հեղինակը ուրիշ ալ մեղադրանքներով իր հասցէին, որոնց մէկն էր երբեմն դոճակութիւնը, հիմայ կ'ըսեն՝ փողոցաբանութիւնը, սգնիւ գրականութեան հետ հաշտուելու անընդունակ, բայց չընկերացուցի նոյն ստնն հաւանական չմեղանքը սեռէմ, գրագէտնէմ, մասնաւոր ընթերցող հասարակութենէմ որուն միջինն էր որ կը կազմէր գրական հասկացողութիւնը: Ու Պարոնեանը կը կարդացուէր հանգանակութեամբ: Զէ՛ կարելի որ Պարոնեան կատարած ըլլայ այդ գիշերը, աւելի մօտ մնալ կարեւորաւ համար կեանքին, որուն միայն կը հաստատուէր թէ գրքերուն, բառերուն: Ի վերջոյ, ոնէ մարդէ զանազան տեսակներ ունինք երախտիքներու: ստոնմէ նուազագոյնը պիտի չըլլար այգահոգար կարողութիւնը կորստսէ փրկելու այնքան արագ փոխուող այդ ընկերութենէն ինչ որ կ'իյնայ իր հաստողութեան ծիրին: Պահպանուի, ազատուի այս աշխատանքը թող ներուի ինծի ծօտիքը զնել ստեղծուիմ: Գիտնալու էք որ երբ կը ստեղծենք, կը խաղանք մասնաւորութեան հետ, անոյն կամ անոյն ինչոյ, այսինքն իրականութենէն շատ հեռու թափառելու: Երբ կը պահենք կը պահպանենք, այդ իսկ արարքով մեր փրկածը առածը կը վերածենք անկողպտելի բարիքի, որ յայտնէն կը փոխարինէ փորձանքները ալ կամ ձախ անկումին: Իուր զուր տեղը պիտի թափառէր մինչեւ Գուրեան հասնող շրջանին մէջ բոլոր ծակ ու ծովերը խուզարկելով, ոչ թէ Պարոնեանի մօտ սեւեռուած առատութեամբ բարեբերութեանը դիմաւորելու համար, այլ պիտի ստատապիւր հանդիպելու համար անիկ իբրև մարդոց ո-

րոնք ապրէին իրենց ժամանակը: Ու կուտամ փաստեր: Նոյն աւագանիին կը պատկանի Ազգային Զոյբերու եւ Հայկական Նամակամիտի անձնաւորութեանց շքախումբը: Առաջին շարքին մարդերը աւելի քան իբրև, տիրական, ոչ միայն շրջանին կարկանդակը իբրև այսօր արժէք են, այլ եւ անցած են տիպարայնացման բարիքովը ազգային հարստութեան պանթէոնին: Խորէն եպիսկոպոս մը Պարոնեանի ծագրքին մէջ աւելի իբրև է քան Հայկական Նամակամիտի մէջ, ուր բարոյականի ասպետ Մամուրեանը կը հաւատարմ թէ կը սպաննէ թեթեւաբարոյ եպիսկոպոսը, իրականին մէջ զայն անարգելու իսկ անկարող մնալով, քանի որ մարդ մը անարգելու ամենէն զէջ եղանակը զայն բառերով անարգական ուժերովը հարուածելն է: Ահա՛ Պարոնեանին տաղանդին տեսակարար կշիռը: Անիկայ մէկ հատիկ զբողն է որ միսմիսակը այդ Պոպիւսն ազատած է ալ Պատմութեան յանձնած այնքան մարդ արքամ չեն կրցած ընել առնետանայց գրականութեան երեք սերունդները միասին: Գիտեմ թէ Օտեան ունի ասանդհիւք զբան հաստորը յորդող թերթիներ, բայց զանոնք լեցնող մարդերը այնքան անորակ, անկշիռ են, մասնաւոր մէծ մասով չիմուռ, թերթիները համար թրիւք ծառայող քան թէ քան թէ վաւերական դերով մը, հանգամանաւոր անդամ մը արեւմտահայ գրականութեան: Բիւ վերը թելադրեցի անոնց մշակույթն այսպիսով ու այս զանցումին կշիռը (տեսնել այս գրքին այն գլուխը որ կը խօսի տիպարներու վրայ): չեմ դառնար ուրեմն ետ՝ մարդը փնտռելու իր ամենէն ընտանի պաշարին, այսինքն մէկպիսի մէջ, քանի որ անոր Հերոսները մինչեւ Զօհրապ (Մերեց, Տիւսար, Մամուրեան, անհուն թարգմանութիւնները օրաթերթերուն իրմիտեան դպրոցին) վերացական անձնաւորութիւններ են մեծ մասամբ, որոնցմէ ոմանք իբր յօրհնում ու գաղափարի խոտութիւն չեն իսկ պատկանները արեւմտահայ գրականութեան: Տիւսարեանը բանդաշտուանցը եւ Մամուրեանի եղբորաբարը այսօր միայն մեր ցաւը չեն արժեք իբր վրիպանք, այլ եւ կը ստեղծեն որոշ զարմանք իրենց հեղինակներուն աւելի քան վաւերական տաղանդներուն վրայ: Մարդ դանկուր մեր այնքան բնական սակարօտին մէջ դուր զարմեայ չէք վարձա-

արուի բեր կը դիմէք քերթողներուն որոնք մու-
նետիկներն են մեր պատմութեան կամ վերնաշ-
խարհին, շատ շատ իրենց տառապանքը ողբերգե-
լու ատեն հազնելով որոշ իրաւութիւն: Գրական
երկու սեռերուն մէջ մարդէ սա անբաւարարու-
թիւնը դուք պիտի հաստատէք դարձեալ ուրիշ
ձեւ գրականութեան մը մէջ որ մեր մէջ բացա-
ուիկ բախտ է վայլած. կ'ակնարկեմ քրոնիկին, ո-
րուն կազմին մէջ իսկ հանգուցուած է սակայն իր
ճակատագիրը: Լրագրի մէկ, մէկուկէս սիւնակ,
կամ Մամուրեանի ու Ձիլինկիրեանի նման՝ հան-
դէսի մէջ չորս հինգ էջ ո՞րքան ընդունակ էին
մարդ սեւեռելու: Իբրեւ սեւ քրոնիկը իր ծաւային
չամեմատական կը մնայ. հոս ձեռնուած հարցը
լուսաբանելու կէտին վրայ, ուզեմք չուզենք՝
պարտաւոր ենք գոհանալ սակայն Պարոնեանի
սերունդին մօտ Արզուսի խոփեր (Գրական փորձեր)
կամ Հայկական Խամակամի անուններով սեւեռ-
ուած անձնաւորութիւններով: Եւ որովհետեւ այս
երկու հեղինակներն ալ լրագրողներ են, այսինքն
մարդերէն աւելի անոնց հանրային գործունէու-

թիւնները մատի փաթթողներ ու հարկադրաբար
կեանքին իրաւ զարկէն շատ բան չհասկցողներ,
մենք ստիպուած ենք, միշտ մարդ զտնելու մեր
փոյթէն տարուած, նետել մէկդի ակադեմական
այդ հատորները ու հաւատալ թէ մեր պահան-
ջած կեանքը եւ իրեն կապուած գրական արդիւ-
նաբեր բարիքը, թէկուզ կոտորակային ու քիչ
բաւարար, մեզի եկած է դարձեալ Յ. Պարոնեա-
նէն: Յաւ՛ անշուշտ, սա սահմանափակուածը:
Ո՞րքան մեծ՝ երախտագիտութիւնը բոլոր անոնց
որոնք լման ընկերութիւններ, կեանքի եւ իմաստի
գորութիւններ կը փրկեն կորուստէ (օտար վէպին
մեծ վարպետները եւ իրենց գործերուն մէջ ամ-
բարուած տեսութիւնները բոլոր ժամանակներէ):
Բայց մեր պայմաններուն մէջ պահանջել աւելին
խորինչցի լրագրողէ մը (բառին ետեւէն կանչե-
ցէք ձեր մտքի դաշտին ինչ որ ըստեցաւ ձեզի այդ
կեանքէն), պիտի նշանակէր բռնաբարել մարդ-
կայինքն սահմանները, երբ կայ իր սեռին ալ բա-
ցառիկ հարկադրանքը:
(Շարունակելի)

ՅԱԿՈՒ ՕՇԱԿԱՆ



ՍԵՐՄԱՑԱՆ

Յոգնած եմ, նրամն մըշակիմ բարի,
— Յանցիկ աստղեր մըթութեան մէջ կայր,
Հոգիս քաղցր է դեռ երգի մը պէս, է՛ն՝ յը,
Ուտեքս եմ քեքեւ՝ կշռոյթով պարի:

Ժամ է իրիկուսն. գանգակներ գիւղի
Գլընխներն իրենց կ'օրօրեն մամուշ.
Անոնց լեզուիմ վրայ մայն երգն է անուշ
Որ կը զըրիկ հուճն առանց երկիւղի:

Յայտերըս կ'անցնին երաշտէն անդին.
Արցունքն իր տուրքը պիտի տայ հարկաւ...
Արև ու անձրևի պիտի գամ կարգաւ,
Ես լա՛յս եմ ցամեք մաւթի արգամզին:

Պիտի բերքն ըլլայ առաւ ու լըման,
Ջի կը ծաղկի յար երկիրն որ ծեր է:
— Սիրտըս հիմ վերքերն արդէն մոռցեր է, —
Գարուն, հոգիս է միշտ քեզի նրամն:

Կ. Պոլիս ՍԻՐՎԱՐԿ ԿԻԻԼՊԵՆԿԵԱՆ